

ներուն տեղը բունած են նորագոյն արուեստական, լոկ քաղաքական սահմանները:

Այս պատճառաւ նաեւ ընդունելի չէ Սախաուի (անդ էջ 15, Ծանօթութեան մէջ) ըսածը թէ «Ծովքը չիք անունն է աճող գաւառին, իսկ Արցն նոյն գաւառին մէկ մասին անունն է: Նիմփիոս գետոյն՝ Հռովմայեցուց եւ Պարսից սահմանն ըլլալու օրէն՝ Ծովից այն մասն, որ սահմանը գծող գետոյն արեւելեան կողմն էր, Արցն անորոյն անունը մասնաւոր անուն մ'ուներեցաւ, որ է Arzanene, այսինքն՝ Արզն: Ո՛չ բողոքովն ասոր հակառակն է կրողութիւնը: Տիգրիսի վերին ընթացքին եւ Նիմփիոսի (բառմանսու) մէջտեղը գտնուող երկիրը, որ Հռովմայեցոց մնաց, յառաջագոյն հայկական Արցն մեծ գաւառին մէկ մասը կը կազմէր եւ վերջէն Ծովքը անունը ստաւ, բայց թէ կ'ըր, գեո. անորոջ է: Ասոր ակնարկութիւն մը կը գտնենք Պրոկոպիոսի քով, որ կ'ըսէ թէ Արցն մինչեւ Ամիգ կը հասներ եւ ասոր արեւմտեան կողմն կը սկէր Ծովքը (Հմմտ. Ritter, Erdkunde, 4. տ. Ա. էջ 75):»

Տիգրիսի վերին ընթացքին եւ Նիմփիոս-բառմանսուի միջեւ գտնուող երկիրն մերձաւորապէս կ'ըր Մեծ Ծովքը կոչուած ըլլալն որոշելու թերեւս կրնան օգնել Հայ հնագոյն պատմագիրները: Յայտնի է որոշուողորէն ու եկեղեցականներէն կաթողիկոս ընտրակ անձինք մեծ շքով կ'ստորիս կը խաբուէին՝ հոն մտարպողտէն հանդիսապէս կաթողիկոս օծուելու եւ կարգուելու համար: Երբ կաթողիկոսները կ'ստորիս կ'երթային, անոնք կ'ուղեկցէին նշանաւոր բղբաշիններն եւ իշխանները: Ագաթանգեղոս իւր Պատմութեան մէջ (ՃԺԲ) կը ստորագրէ Գրիգոր Լուսաւորչի կ'ստորիս երթալը (280—290 Յ. ք.): Եւ ուղեկցողներուն մէջ եօթներորդ տեղը կը յիշէ «Իշխանն Ծովիցաց աշխարհին»: Իսկ Փաւստոս Բիւզանդացի իւր Պատմութիւն մէջ (Գ, ԺԲ) անդեկոսութիւն կոչու սոյ Յուսկան՝ ձրթանայ որդւոյն՝ կաթողիկոս ձեռնագրուելու համար կ'ստորիս երթալու ասանն՝ անոր ուղեկցողներուն մը կ'ըր եւ երկրորդ տեղը կը յիշէ «Չարիկ իշխանն, նահապետն Մեծ Ծովիցաց», եւ երրորդ տեղը «Վարաց Շահունի, իշխանն Ծովիցաց աշխարհի»: Գ. գլուորթեան գլուորթ մէջ Ներսէս կաթողիկոսին (իբր 340)ն Յ. ք.) ուղեկցողներուն մէջ կը յիշէ «Գրանիէլ մեծ իշխանն Ծովիցաց եւ «Գրոյն, իշխանն միւսայ Ծովիցաց»: Ուստի կ'երեւայ թէ Մեծ Ծովքը անունն իբր 280ի եւ 330ի Յ. ք. մէջտեղ ելած

է: Փաւստոս՝ Աշենաց Բակուր բղբաշինն ապստամբութեանն առթիւ (իբր 310 Յ. ք.) կը յիշէ թէ Մեծ Ծովքը եւ թէ «ընդանն Ծովից Շահէի Ներսէս»: Այս գարձուածքէն կը հետեւի թէ «Շահունն» տիրող հարստութեան ազգանունն էր, եւ կարծեմ թէ ոչ որ պատահական երեւոյթ պիտի համարի թէ զորացի Մեծիտինէ-Միլիդիայի իշխանաց հին ցեղին եւ թէ Ծովից իշխաններուն նոյն Շահունի անունը կրելը: Կը յուսանք որ ուսումնասիրութիւնը շարունակուելով՝ Մեծ Ծովից իշխանութեան կազմուելու ճշգրիտ ժամանակը պիտի որոշուի: Դր. Վ. ԱՇԼԸ



ՄԱՅՆՆԱԳՐԱԿԱՆ

Մ. ԽՈՐԵՆՈՍԻՈՅ ՊԵՏՄԱՌԹԵԱՆ ՓԵՄՆԱԿԱՆ ՄԵՄԲ

Յիշակցութիւն հայագէտ Փ. Կոնրէրի:

(Հարմարութեամբ)

Փոքր Սոկրատ, որ շփոթ մտքի մը գործ է, կը մասնէ ինք զինքն՝ երկու վէպերն այսպէս իրարու խառնելով: Ո՛չ Մ. Խորենոսցոյ, ո՛չ Վրացեան աղբերաց, ո՛չ Ռուսինոսի եւ ո՛չ Սոկրատայ քով խօսք մը կայ խաչին նկատմամբ՝ որուն համար Նինոյ աղօթած ըլլայ բոլոր գիշերը: Այլ գիշերաւն աղօթքն ամենուն քով այն բեկբեկող սնան համար եղած կը պատմուի, ինչպէս Մեծ Սոկրատ կ'ըսէ՝ Ս. Նինոյ բոլոր գիշերն այս քարին քով կեցած ըլլալով՝ «բանջի գիտացեալ հասանէ ի տեղին եւ զգիշերն ամենայն յաղօթս»: Միտ դնելը այժմ թէ ինչ գեղեցիկ խառնակութիւն մը գործած է Փոքր Սոկրատ «զգիշերն ամենայն յաղօթս» խօսքը խաչին տալով, իսկ «ի տեղին» բառը՝ սեան, որուն համար քիչ մը վերջը կը գրէ՝ «իս սուրբ կինն կացեալ ի տեղեւորն կար յաղօթս», չյիշելով այս տեղ «զգիշերն ամենայն»:

Փոքր Սոկրատայ խառնակութիւնքն ու անիմաստ շփոթութիւնքն գիւրին է լուծել եւ պարզել, եթէ միտ դնելը այն պարագային որ իւր ջանքն եղած է միաբանել ու ձուլել ամեն բան զոր կը գտներ իւր գլխաւոր աղբեր քով — այսինքն Մեծ Սոկրատայ՝ որ միայն սեան հրաշքը կը յիշէ, — այն ամենուն հետ՝ զոր կը գտներ խորենացոյ քով, որ կը յիշէ միայն խաչին զարմանալիքն: Այսպէս ծագած է Փոքր

Սոկրատայ յիշեալ գլուխն, որ լաւ կը ցուցնէ մտտեմազրին գրելու կերպն՝ խորենացոյ նաեւ բացատրութիւնքն գործածեալով: Վերը նշանակեցինք այս բացատրութիւնքն՝ զորոնք խորենացինէն առած է: Այս առնէն արխայտնի ապացոյց մէկ է թէ քոքը Սոկրատ ակնարկն է զՄ. խորենացի, ո՛չ թէ հակառակը՝ Մ. խոր. օրինակած ըլլայ զքոքը Սոկրատ: Նոյն իսկ այն բացատրութիւնքն՝ զոր հոս քոքը Սոկրատ խորենացոյ գրքէն կ'օրինակէ՝ առած է խորենացի իւր Վրական աղբիւրէն: Լսեցիք այս աղբիւրը, զոր կ'արժէ համեմատել խորենացոյ հետ՝ ցուցնելու թէ ինչպէս հաւատարմութեամբ հետեւած է անոր Մ. խոր.: Ի «Վարս Նինոյի», (էջ 36) կ'ըսուի. «Ո՛վ Աստուած Մինոյի, լուսաւոր արա զայս գիշեր վասն իմ. ցոյց ինձ գարձեալ միւս անգամ գերկիր, եւ խոստովան եղէց առնուն քում. կանգնեցից խաչ փայտեայ եւ երկիր պագից, եւ շինեցից տուն աղծից, եւ հնազանդ եղէց Նինոյի եւ հաւատոցն շուտոցն», Արդ համեմատեն ընթերցողքս խորենացոյ մէկ նաեւ Զուանչերի առ խոսքերը (էջ 58.) «Երեսու Բրիտոսս Աստուած Մունէայ, ստացիր զիս բեզ ի Ծառայութիւն, եւ դարձեալ (էջ 59) կը պատմէ Միհրանայ դարձն խաղաղութեամբ՝ «Իսկ իբրեւ լսեցին զխաղաղութեամբը դառնալն», Համատեաներու է այժմ՝ խորենացոյ գրածը թէ թագաւորն «Խնդրեաց աղօթից լուսաւորել օգոյն եւ դառնալ խաղաղութեամբ, պաշտել զԱստուածն Մունէի խոստանայ», Միտ դնելու կէտ մըն է որ Զուանչերի թարգմանիչը ԺՎ գարուն վրացերէնէ թարգմանած ժամանակ այս աղբիւն, զոր խորենացի ալ գործածած էր, նոյն բացատրութիւնքն կը ստիպուի գործածել՝ զորոնք խորենացի ալ ստիպուած էր գրել նոյն աղբը գաղափարներն լաւ արտայայտելու համար: Կ'իմանանք նաեւ թէ ինչու բնակչաց շատերը խաչը կ'արձայրհէին: Վասն զի միայն փայտեայ էր, եւ դրուած էր Արամազդայ արձանին սեղ՝ զոր Զուանչերի քով Նինոյ այսպէս կը նկարագրէ (էջ 47.) «Եւ անսի անդ այր մի՛ պնձին զրահ՝ եւ սողաւարտ զգեցաւ ոսկի, երբու ակամբը զմիրխտիւք եւ փոյլ բիւրղիւ զարդարեալ ստանք ի ձեռին իւր ունելով որպէս փայլակն եւ շարժէր զնա՝ ա՛հ առնելով ժողովդէան», Ասոր զիմաց փայտէ պարզ խաչ մ'ի հարկէ չէր կրնար վեհութեան կողմանէ համեմատուիլ: Բայց այժմ՝ գառնանք գարձեալ Ռուսցապետ խալսութեանցի գրած

«տարածայնութեանց», եւ նախ քննեք եօթներորդն վեցերորդէն յառաջ:

Ռուսցը. խալսութեանց կը գրէ՝ «է. Վերջապէս, խորենացին Ս. Ղուսէին դիմել է տալիս Լուսաւորին՝ Հայոց Տայրապետի անմիջական տնօրնութիւն ինդրելով Աւետարանի քարոզութիւն ընդունած Վրաց մասին», Կը յաւելու թէ միւս աղբիւրները՝ Ռուսիոնոս, Սոկրատ եւն՝ այս տեղ զԿոստանդիանոս կը յիշեն:

Կ'ընդունիմ որ Զուանչեր եւ վրական յիշատակարանք հոս չեն յիշեր զՍ. Գրիգոր, այլ զԿոստանդիանոս: Ոչ թագաւորն Բակուր եւ ոչ յետոյ վրացիք կ'ուզէին նկատել զՍ. Նինոյ առաքելուհի մ'որ այնպէս անձնանուէր ըլլայ Ս. Գրիգորի Լուսաւորչին Հայոց: Սակայն եւ այնպէս կարելի է որ հոս ալ Մովսէս պահանջ է ճշմարտութիւն, որ այս անգամ համաձայն ալ էր Հայոց ինքնասիրութեան: Հոս կարելոր է ճշգրել այն կէտը թէ նոյն վրական յիշատակարանաց համեմատ Ս. Նինոյ կը պատմէ թէ եկած է Հռոմէն մինչեւ Ախալքալաք եւ Գուրն՝ Ս. Հռիփսիմի եւ Գայիանայ հետ: Եւ այս վրական յաշտակարանին հեղինակը (էջ 15) ի վկայութիւն կը կոչէ նաեւ «Հռիփսիմայ», եւ ընկերաց վկայաբանական պատմութիւնը կամ գրեքը. — որ կը ցուցնէ թէ Հռիփսիմեանց վկայաբանութիւնը հնագոյն ժամանակէն իսկ կար վրացերէն լեզուաւ ալ:

Նախ քան Ռուսցը. խալսութեանցի նշանակած վեցերորդ Զարածայնութիւնը քննելու սկսիմք՝ կը նշանակեմ ուրիշ մը իմ կողմանէ: Խոր. կը գրէր այսպէս. «Վասն որոյ Տարցեալ զնա Միհրանայ թէ ի որով զօրութեամբ առնեն զայս պանչելիս, եւն. իսկ վրական բնագիրը (էջ 33) կ'ըսէ. «Հայեցաւ թագաւորն ի Նինոյ. զի չէր բնաւ հաստատեալ ի միտս. եւ ասէ ցնա. զօրութեամբ ո՞ր ի դէցն արարեր զայս բժշկութիւն. . . . Իշխանն եւ առնէ նորա գարձան ի հաւատս ի ձեռն Նինոյի», եւն: — խորենացի կ'ըսէ՝ «որ համարձակիմք ստել առաքելուհի եղեալ քարոզեաց», Վրական յիշատակարանին մէջ (էջ 55) կը գտնենք՝ «Մայսպէս, զարդարեալ առաքելական շնորհօքն փայլեալ սուրբ վարդաբ, գեղեցիկ զարդարեալ վաստակովք, բարձեալ բազում արդիւնս յանձնս, ժամանէր կայր սուաջն Ս. Երրորդութեան, բերեալ յընծայս զազգան բազումս եւ զվիշտս զոր կրեաց յայսմ կեանս», Ռուսիմ պայծառ կը անմուտի թէ ուստի ծագած է խորենացոյ առաքելուհի բառը, Զասի

գտած էր խոր, իւր աղբեր մէջ: Իսկ փոքր Սոկրատ ուստի՝ արդեօք քաղած է այս բացատրութիւնը: Մեծ Սոկրատայ մէջ չկար նոյնը: Ուրեմն ապահովութեամբ առած օրինակած է Մ. Խորենացիին:

Փոքր Սոկրատ դարձեալ Վրաց քաղաքը կը կոչէ “ի քաղաքն Նախագաւ”, բացատրութիւն մը՝ որ նոյնպէս կար Խորենացւոյ քով որ անունն ալ կը յիշէր՝ Մծխիծայ: Արդ գիտնէք թէ Խորենացի ուստի առած է քաղաքին թէ անունը եւ թէ նկարագրութիւնը: Վասն զի վրացեան յիշատակարանն ալ (էջ 16) կը յիշէ “զմնծ քաղաքն Մծխիծայ յորում դիք են (գործեն) իբրև զգիս եւ թագաւորք իբրև զաքաբայ”, եւ (էջ 18) կ’իմանանք թէ “նիւոյ” “անկաներ յուրի երթալ ի մեծ քաղաքն արբունի Մծխիծայ”, Վրացերէն բառը deda kalakad կը նշանակէ “մայր-քաղաք”, Արդ անգամ մ’ալ կը հարցրինքմ. Փոքր Սոկրատ ուստի՝ գտած է այս “Նախագաւ”, բառը: Ո՞չ ապաքէն ապահովութեամբ Մ. Խորենացւոյ քով:

Գրեթէ իւր պատմութեան մէջ մէկ տողին մէջ Մ. Խորենացի իւր աղբիւրը կը յիշեցընէ: Իւր բնագրին մէկ կողմը կը գտնենք հնագոյն յիշատակարանի մ’ազդեցութեան հետքերը, Արդ մէկ կողմանէ Վրականը, միւս կողմանէ Ջուսնէր մեկի հասցոյցած են: Արդ կրնանք մտածել թէ Խորենացի մէկրի ձգած այս աղբիւրն՝ առջեւն առած ըլլայ փոքր Սոկրատայ խառնակ ու շփոթ բնագրին, անկէ երբ կամ չորս բացատրութիւններ քաղելու առնելու համար, զանոնք միայն՝ զորոնք Ուսուցչ. Խալաթեանց մանրագէտով զննելով կրնար գտնել Խորենացւոյ քով: Մտածենք թէ Խորենացի որ կրնար գտնել — ինչպէս կը գտնենք մենք այսօր — ոչ միայն այս բացատրութեանց արտայայտած գաղափարներն, այլ նոյն իսկ բացատրութիւնքն ամբողջովին եւ բառ առ բառ՝ կանոնաւոր աղբեր մը մէջ, պէտք ունէր՝ ելլելով իւր գարէն եւ իւր գրակիտ չըջանէն երթալ միտուել զստեքը 685ին Յ. Բ. գրող բանասրբին ժողոված խառնակոյտին մէջէն:

Վերջապէս գանք Ուսուցչ. Խալաթեանցի նշանակած վեցերորդ տարածայնութեան, աւերո բուն արժէքը ցուցնելու համար: Ուսուցչ. Խալաթեանց կը գրէ՝ “զ. Խորենացին զնում՝ է մանրամասն Ս. Դուռնէի քարոզութեան սահմանները, որ նոյնպէս չունին Մեծ եւ փոքր Սոկրատ”, Բայց արդ ինչո՞ւ նշանակած է

Խորենացի Ս. Նիւոյի աւետարանական քարոզութեան սահմանները: Կարծեմ անոր համար որ իւր աղբեր մէջ գտած էր այս սահմանները նշանակուած: Արդեամբք ալ վրացեան յիշատակարանը կը պատմէ թէ Ս. Նիւոյի ձեռագրորձն ցեղերն: Չուրենի (Tsubeni), Մթիուլի (Ռետը), Ճարթալի (Dchart’hal), Փրփի, Գուդամակրի, Չալէթի, Երձոյ-Թիանեթի (Eriso Thianet’hi), Սաթեթ, Բողի, Բարթիանի, եւն, Ուրեմն Խորենացի ուզած է միայն ընդհանուր կերպով համառօտի նշանակել Վրաց եւ անոնց յարակից ազգաց երկիրն, որոնց Ս. Նիւոյ քարոզեց աւետարանը: Այս է Խորենացւոյ բրածը: Այսօր երբ ուզեմ նշանակել Խալաթի բովանդակ տարածութիւնը կ’ըսեմ՝ “Գնուուպէն մինչեւ Վեներտի եւ Ալպաններէն մինչեւ Ցարնոյոյի ծովածոցը”, նոյնպէս Հայոց աշխարհի հիւսիսակողմն գտնուող Վրաց եւ անոնց ազգակցաց այն ընդարձակ աշխարհը նշանակելու համար նոյն ոճով պիտի ըսուէր՝ ինչպէս բառ է Խորենացի, այսինքն՝ “Ի Կարբլաց սիւսալ առ դրամբք Ալանաց եւ Կարբից ի սահմանն Մաքսթաց”, Ամեն վրացի, ամէն հայ լաւ կը հասկընար այս անուանակալութիւնքն սահմաններու: Աղարջը, վրացերէն ծածո՞ջոտ այն լեռնոտ գաւառն էր՝ որ Ս. Պեռ ծովուն եզերքը կ’իյնար եւ չորտիւն կ’ուռուրի: Այս աշխարհը կը տարածուէր մինչեւ Իտալալաք, եւ վրացիք նոյն իբրեւ վրական հող կը նկատեն: Ուստի սկսելով Կարբլաց աշխարհէն մինչեւ Ալանաց դուռը (Դարիւլի կիրճը)՝ կը ցուցնէ վրական թագաւորութեան արեւմտեան կէտը: Գրեթէ նոյն ոճով կը գծէ սահմանները թովմաս Արժուրեի (տպ. 1887, էջ 293)՝ “Չկտեալ եւ ի հետաւոր աշխարհս, մինչեւ ց’Կղարջս եւ Շուշեթացիս եւ առ Լեռամբն Կալուսա եւ ՍՏԻԳ, մինչեւ ի Մուսան Գուռայ”, ուր ո՞՞րքն”, պէտք էր Ալանաց Գուռն ըլլալ: Համեմատելու է Ջուսնէր (էջ 8) «Ցարածեցան եւ ընդարձակեցին զսահմանն իւրեանց ի ծովէն Գոնգոսու մինչեւ ի ծովն շերիծայ եւ Կասպից եւ առ Լեռամբնն Կովկասու»: Նոյնպէս (էջ 9)՝ “Զժմակային աշխարհ հիւսիսոյ եւ Բարթիայոյ, յարեւելից Բոքրահաջոյ գետովն, եւ յարեւմտից Պոնտոսի ծովն, եւ ի ծմակային կուտ առ լեռնաբն Կովկասաւ, առ Կղարջովը եւ Տայովք մինչեւ ց’Լեռս”, իսկ նոյն աշխարհին արեւելեան կէտը նշանակելու համար, որ Հայոց աշխարհի հիւսիսակողմը կը կարածուէր, ըստ օրին էր

կասեցին անունը կցել «մինչև ի սահման Մասթթայ», Այսպէս օրինակի համար խորե- նացոյ Աշխարհագրութեան մէջ (տպ. 1865, էջ 605) կըսուի «Մասթթայի մինչև ցլաս- սայի ծովն», եւ (էջ 604) «եւ անոր ընդ կողմասային լճրին առ Արք եւ Արւանիւք մինչև ցլասսայից ծովն:» Արդ այս հիմունքը դնելէն ետքը՝ դիւրին է տեսնել, որ խորենացի շատ ճիշդ կը գծէ Ս. Նինոյի քարոզութեան սահմանները եւ պատմական ճշմարտութեան ալ համեմատ, եւ պատմութեան ընդհանուր իմաստն կը պահանջէր զայս մասնագրէն: Ուրեմն ինչու կը յաւելու խորենացի այս խոս- քերը՝ «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս», ուր ըստ երեւութի ի վկայութիւն կը կոչուի Ագաթանգեղոսայ մէկ տեղը (տպ. Վնեա. 1835, էջ 628) որ է՝ «Եւ այսպէս ընդ ամենայն երկիրն Հայոց՝ ի ծագաց մինչև ծագս ձգէր տարածանէր զմշակութիւն քարոզութեանն եւ աւետարանութեանն, ի Ստաղացոց քաղաքէն մինչև առ աշխարհան խաղտեաց, մինչև առ կարմրօք, մինչև ի սպառ ի սահման Մասթթայ, մինչև ի գրուես Ալանաց, մինչև ի սահմանս կասիկից, ի փայտարան քաղաք արջայութեանն Հայոց» եւն: Երբեմն կը կարծէի թէ խորենացի ձեռքն ունէր Ագաթանգեղոսի գիրք մը՝ որ այժմ կորսուած ըլլայ եւ ուր կը պատմուէր Ս. Նինոյի պատմութիւնը: Եւ ոչ զք հրնայ ու- րանալ թէ Ագաթանգեղոսի կրօնք մեծ թերութիւն մըն է՝ այսպիսի անձնաւորութիւն մը մոռցած ըլլալ յիշատակելու: Սակայն եւ այնպէս այժմ աւելի մէտ եմ այս գաղափարէն հրժարելու: Կրնայ կարծուիլ թէ խորենացի, որ գլխինց միայն իբրեւ Ս. Գրիգոր Առաւարտէն խաբուած նուիրակ մը կ'ենթադրէ, կ'ուզէ հոս հասկըցնել թէ այն ամենուն զոր նուիրակը կատարած է, բուն հեղինակն էր Ս. Գրիգոր որ խաբուց նոյն պատուիրակը, համեմատ առանձին՝ թէ «որ սայ այլում առնել, ինքն առնէ» (Qui facit per aliam, facit per se.) Ի հարկէ ասի քիչ մ'անյաջող կերպ մըն էր Ս. Նինոյի պատ- մութիւնը համաձայնեցնելու այն աննդական պատուին հետ, զոր իւր հայրենակիցք ունէին Ս. Գրիգորի համար: Սակայն կրնայ նաեւ կաս- կածուիլ թէ այս՝ «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս», բառերը լուսանցքի յաւ- ընուած մէջն է գրէ մը որ կը յիշէր Ագաթան- գեղոսայ նման մէկ խօսքը: Լուսանցքէն կրնան բառերս մտած ըլլալ բնագրին մէջ՝ գլխուն վերջը: Չեազգրաց մէջ այսպիսի ներմուծու-

թիւնք ցանցաւ չեն: Միտ ալ գրուի որ գրողն՝ ով ալ ըլլայ, եթէ ինքը խորենացի եւ եթէ ներմուծող գրիչ մը, չէ ըսած թէ «որպէս պատմէ», այլ՝ «որպէս ուսուցանէ»: Իւր նպատակը չէր ցուցնել թէ Ս. Գրիգորի եւ Ս. Նինոյի մէջ միջում մ'ըլլայ՝ որ իրականն չկար ալ, այլ միայն յիշեցնել թէ Ս. Նինոյի գոր- ծունեութեան աշխարհագրական սահմանները շատ լաւ կը համաձայնին քրիստոնէական կրօնից տարածման հիսխայիս սահմանաց հետ՝ զոր կը նշանակէ Ագաթանգեղոս:

Ար մնայ այժմ անսնել թէ Ռուսոցը խալաթեանց ինչպէս կը լուծէ այս «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս», բառերուս խնդիրը: Ռուսոցը խալաթեանց կը գրէ հետ- եւեալը.

Ինչի՞րը՝ իմ կարծիքով, բացատրուած է աւելի զարգ կերպով, խորենացին, որ անուշտ օգտուել է Փ. Սոկրատից կարգալով վերջինս յաւելուածը (էջ 67) — «բոս առաջնորդուցի կնոյն քարոզութեան, որում անուն էր Նուենի, յենկերաց սրբոյն Հռիփսիմայ, որ ի Հայս կատարեցաւ. Թողում ասել որ յազառ Նու (sic) է պատմութիւն եւ հաստատել Հայոց մեծամեծ գեանիցք ի ձեռն Գրիգորի Պար- թիւն խոտովանողի, որ սոյոց ցուցանէ Նորին գիրք», — «որո գերասունը Նուենիէն է վերագրել՝ փոխանակ Հռիփսիմէին վերա- գրելու, գիտամբ կամ սխալմամբ, Հետեաւորս եւ Գրիգորի գրքում («Նորին գիրք» — այնինքն Ագաթանգեղոսի մէջ) պէտք է որ խորենացու ներմուծութեանը, վկայութիւն եղած լինէր Նուենի մասին:

Սակայն Փ. Սոկրատի համաձայն յիշատակու- թիւնը Ս. Հռիփսիմէի մասին միանգամայն ճշտուած է. նա անխարկում է Ագաթանգեղոսի քատմանը նոյն Ս. Առսի եւ նորա ընկերների մասին, որ այժմ էլ անփոփոս, նոյնութեամբ գտնուած ենք Հայոց գարծի Պատմութեան մէջ. իսկ խորենացու իբր թէ Ագաթանգեղոսի քաղած մանրամասնութիւնները Նուենի մասին մեռւած են շատուգուած եւ իրտո կասկածի տակ:

Ինձի կ'երեւայ թէ Ռուսոցը խալաթեանց ճիշդ շքօած է ամէն ինչ: Փոքր Սոկրատն է որ անհանդուրժեցիկ գտած է այս խօսքն «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս», ուր իրեն այնպէս կ'երեւայ թէ Ս. Նինոյի կ'ընծայուի այն փառքն՝ որ տրուելու էր Ս. Գրիգորի: Ռուսի փոյթ տարած է բողոքելու ասոր դէմ, մտաւիր ընելով զմեզ թէ Ս. Հռիփսիմէն էր եւ ոչ Ս. Նինոյ, որուն համար Ագաթանգեղոսի «պատմութիւնն» գրուած է եւ որ հաստատեց «գհաւատան» Հայոց Ս. Գրիգորի քանչեւնաց ձեռագր: Եւ որովհետեւ խորենացոյ բնագրին մէջ կոչում մը կար Ագաթանգեղոսի, պէտք էր որ ինքն ալ կոչում ընէր նոյն մասնագրէն՝ ի նպատակ Ս. Հռիփսիմայ: Ըսածս, կը յաւելու-

Ճշգիւ կ'ապացուցանէ նոյն Ս. Գրիգորի գիրքը — «որ ստոյգ ցուցանէ նորին գիրք»։ — Ասի ուրիշ կերպով կրկնութիւն մըն է վերջի-շեւալ սասցուածոյն թէ «որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս»։ Ուստի դիւրաւ կ'որոշուի թէ ուստի ծագած է քոքը Սոկրատայ այս խօսքն, եւ այս կէտը բաւական ակնյայտն է։ Այժմ' անդինք Ուսուցչ. խալաթեանցի Տրապորիշ ենթագրութեանց ցանցին։

Կերեւայ թէ Ուսուցչ. խալաթեանց միտ չէ գրած «Մարթեան» աշխարհագրական գրից, որ Աղուանից Տիւրքապոլիսէն էր, ինչպէս կը նշանակէ Եղիշէ (տպ. Վեհեա. 1859, էջ 154.) «Սալայն Աղուանից արքայն ոչ կամէր... այլ խրամատեաց զպահանջ ճորայ անցնց յայսկոյս զգրուն Մարթեան»։ Դորձեւալ չեմ կարծիք որ Խորենացի, եթէ նաեւ սարած ըլլար Ը գարուն եւ ոչ Ե գարուն, աւելի քիչ հասկնար՝ քան զոր կը հասկընայ ինչն Ուսուցչ. խալաթեանց՝ քոքը Սոկրատայ այն տեղւոյն իմաստը, թէ եւ շատ խոռոակ գրուած է յոսի ոճով։ Խորենացի ալ՝ Ուսուցչ. խալաթեանցի հետ՝ շատ լաւ պէտք էր եւ կրնար հասկընալ որ «նորա» գերանուը միայն Ս. Հռիփսիմի համար է ոչ թէ Ս. Նիկոյի, եւ ուրիշ կողմանէ Հայոցն՝ «հաւատալ» գործ չունէր Ս. Նիկոյի հետ։

Աչքերնուս առջև բերնք այն ամէնը՝ զոր ըրած ըլլալու է Խորենացի Ուսուցչ. խալաթեանցի ենթագրութեան համեմատ՝

1. Նախ սխալ հասկըցած ըլլալու է քոքը Սոկրատի խօսքն։ Ասի անհաւատալի է։
2. «Նորին գիրք» կոչուածը նշմայուցած ըլլալու է Ագաթանգեղոսի հետ։ Այս կէտը շատ հաւանական է։
3. Թէպէտ եւ քոքը Սոկրատն ամենեւին չ'որոշեր թէ նոյն գրոց ո՞ր տեղը կ'ուզէ ակնարկել, սակայն Խորենացի թերթերով Ագաթանգեղոսի իւր օրինակը՝ Ճշգիւ այս կտորը գրած է, նախադասելով զանի ուրիշ հազարումեկ կտորներէ։ Վասն զի քոքը Սոկրատ օրեւէ կերպով չի նշանակեր թէ իրեն հետեւիլ ուզող մէկը Ագաթանգեղոսի կամ Գրիգորի գրոց մէջ փնտաւելու գտնելու է Ճշգիւ Ս. Նիկոյի առաքելական գործնէութեան սահմանները։ Ընդհակառակն քոքը Սոկրատայ գլխաւոր փոխն եղած է Ս. Գրիգորի հրաշքները նշանակել։ Միայն քոքը Սոկրատայ այս խօսքն Տիմն առնելով կարելի չէր որոշել թէ ինչ իօսք ընտրելու է Ագաթանգեղոսէ։ Վապակցութեան

օրեւէ ճամբայ մը չկայ՝ Ս. Հռիփսիմայ ներբողականէն անցնելու Նիկոյի շրջագայած ուղեգնացութեան։

Լաւ ուրեմն կը տեսնուի որ այս ենթագրութիւնը կենսական ալ չէ։ Մանաւանդ թէ պէտք է աւելի ընդունիլ թէ Ագաթանգեղոսի գրքէն եղած կողմն արդէն կար Մ. Խորենացուց քով եւ զասի պատրուակ առած է քոքը Սոկրատ յիշեալ տեղնուածային խօսքը աւելցընելու համար։ Թամնայն դէպս Ուսուցչ. խալաթեանց անծանօթն անծանօթագունիւ կը մեկնէ (ignotum per ignotius.) եւ ամէն պարագային յիշեալ խօսքը Մ. Խորենացիէն անցած է քոքը Սոկրատայ եւ ոչ թէ վերջինէն Մ. Խորենացուց։

Ասի ոչ կը հետեւի թէ քոքը Սոկրատայ յարգարոյն իւր ձեռքն արդէն ունէր Խորենացուց Պատմութիւնը, եւ զասի խոսնելով Մեծ Սոկրատայ գրածներուն հետ՝ յառաջ բերած է իւր գրոց այն զարմանալի գլուխը։

Համառօտիւ անդիտելք այժմ' այն հետեւութիւնը՝ զոր գտանք այս նիւթիս քննութեամբ, այսինքն՝

«Մ. Խորենացի Վրաց դարձը պատմած ատեն հաւատարմութեամբ հետեւած է աղբեր մը, ըլլայ վրական ըլլայ հայերէն, զոր գիւրին է վերականգնել վրական յիշատակարանին եւ ջուանչէրի միջնորդութեամբ։

Բ. Խորենացի այս դարձը պատմած ժամանակ չէ գործածած Մեծ Սոկրատը, Վասն զի Մ. Սոկրատ իւր պատմութեան մէջ գլխաւոր տեղը կու տայ նորաչէն եկեղեցու սեան հրաշքին։ Իսկ Խորենացի չի գիտեր այս վէպն, այլ իւր պատմութեան գլխաւոր տեղը կը բռնէ փայտեայ խաչին սքանչելիքը։

Գ. Գարնակը Խորենացի բազմաթիւ տեղական եւ պատմական մանրամասնութիւններ կը ղնէ մեր առջև, զորոնք զուր կը փնտռենք Մեծ Սոկրատայ մէջ եւ նաեւ այն մեկնարան խմբագրութեան (midrasch) մէջ՝ զոր «քոքը Սոկրատ», կը կոչենք։ Ասոր հակառակ գրեթէ ամէն այս մանրամասնութիւնը կը գտնենք կամ վրական յիշատակարանին մէջ կամ՝ ջուանչէրի քով՝ որ վրական շատ հին քնագիր մը թարգմանած է։

Գ. Խորենացուց եւ քոքը Սոկրատայ մէջ բառական նոյնութիւններ կը գտնենք ակնյայտի Ասոնցմ գտնէ հինգ բացատրութիւնք՝ որ Խորենացուց քով՝ կը գտնուին, ընծայուելու են իւր յիշարակարան-աղբեր՝ որուն վրայ այժմ խօսեցանք։ Հոն կը գտնուին ասոնք Ճիշդ նոյն

գարձուածներով «գործը կը գործածէ խորհե-
նացի: Այս նոյն բացատրութեանց միայն մէկը
ճշգրիտ նշոյնպէս չենք գտներ յիշեալ աղբեր
մէջ՝ սակայն գժուարին չէ որոշել թէ այս ալ
առնուած էր նոյն աղբիւրէն:

Է. Կը հետեւի ուրեմն որ նախաւորու-
թիւնը Մ. Խորենացւոյ կողմէն է, եւ այս քանի
մը բացատրութեանց փոքր Սոկրատայ քոմէ ալ
գտնուելու չի կրնար այլազգ մեկնուիլ: Բայց
միայն ընդունելով որ վերջինս խորենացւոյ
գիւրքն իւր առջեւ ունէր:

Ը. Արգեամբը ալ փոքր Սոկրատայ պատ-
մածը խառնուոր՝ մանաւանդ թէ խառնաշփո-
թութիւն մըն է երկու իրարմէ բոլորովն զատ
ու անջատ պատմութեանքերու՝ խորենացւոյ եւ
Մեծ Սոկրատայ: Օրինակի համար կը խառ-
նակէ սեան եւ խաչին կրկին պատմութիւններն
իրարու հետ:

Գ. Յուցուցինք ուրեմն որ գոնէ հոս փոքր
Սոկրատ յետնագոյն է ժամանակաւ քան զՄ.
Խորենացի, եւ թէ վերջնոյս նմանելով կը հե-
տեւի առաջինը: Ասկէ այն կը հետեւի թէ ուրեմն
ուր տեղ ալ այս երկուքն մէջ գրական կա-
պակցութիւն մը տեսնուի, փոքր Սոկրատն է
Մ. Խորենացւոյ գրքէն կախում ունեցողը, եւ
մէջ երբեք խորենացի կախում ունեցած ըլլայ
փոքր Սոկրատէն, մինչդեռ Ուտուցը. խաչա-
թեանց փոքր Սոկրատայ մէջ կը գտնէ խորենա-
ցւոյ պատմածներու շատ ճիշդ եւ յարմար
նախապար:

Խորենացւոյ պատմութեան նկատմամբ
ունէի տակաւին նշանակելիք բազմաթիւ բաներ:
Սակայն կը շատանամ նշանակելով երեք կէտ:

1. Գ գրոց կը գլխուն մէջ, ուր կը պատ-
մէ իւր արեւմտեան կողմանքն ըրած ճամբոր-
դութիւնն եւ ուր Աղեքսանդրիա քաղաքին
գեղեցիկ նկարագրութիւնը փոխ կ'առնու
Փիլոնէն, կը գրէ խոր. «ի մետասաներորդի
նորին Տուբի՛ յայտնութեան Տեառն կատարի
սուն... եւ ոչ զոհել չար գիւհին Սարապիայ,
այլ զՔրիստոսի զարեւնն մատուցանել պատա-
րագ:» Ատի ուրեմն կտոր մըն է, որ կրնար
գրուիլ այնպիսի ժամանակ մը երբ Աղեքսան-
դրիոյ մէջ կը յիշուէր տակաւին Սերապիսի
պաշտօնը, եւ երբ Յայտնութեան տօնը տակաւին
նոր տարւոյ սկզբան ամենամեծ տօնն էր: Արդ
Սերապիայ մեհանը կործանեցաւ 416ին Յ. Ք.,
իսկ 440ին հաստատուեցաւ Ծնունդն իբրեւ
տօն՝ Գեկտ. 25ին, եւ քիչ մ'ետքն աւելի մե-
ծագոյն տօն մ'եղաւ եկեղեցւոյ քան Յունուար

Յի տօնը: Եւ 450էն ետքն՝ ամենէն ուշ՝ ա-
րեւմուտք ճամբորդող մը չէր կրնար այնուհետեւ
յայտնութեան տօնն իբրեւ նոյն տեղեաց նորոյ
տարւոյ ամենէն մեծ տօնը նշանակել: Բրեմն կը
մնայ հետեւցընել թէ այն մատենագիրն որ խոր.
Գ, կը գլուխը գրած է, Աղեքսանդրիա այցելած
է 416 եւ 440 Յ. Ք. տարիներու միջոցին:

2. Գիւրք Գ, գլ. կա խօսելով նետասորի
հերետութեան եւ Եփեսոսի ժողովոյն մասին՝
խորենացի այնպէս կը գրէ իբրեւ ժամանակակից
մը որ չէր կրնար երեւակայել ինչ մեծ շփո-
թութիւնը պիտի ծագէին Հայոց աշխարհի մէջ
Ջ դարուն՝ Քաղկեդոնի ժողովոյն նկատմամբ: Ջ
կամ Ի դարուն հայ մատենագիր մը չէր կրնար
եկեղեցւոյ ժողովոց մասին գրել չառանց վի-
ճական ոգւոյ մը Միաբնեաց խնդրոյն առթիւ
ծագած յուզմանց: Արդ խորենացի չի գիտեր
ամենեւին այս նկատմամբ ծագած յետնագոյն
վէճերը. իրեն համար ստուք տակաւին գոյու-
թիւն չունէինք: Ասկէ աւելի լուսագոյն վկայու-
թիւն մը գժուարին է գտնել ցուցընելու որ
ստուգիւ Ե դարուն ապրած է:

Յ. Նոյն գրոց Կ գլխուն մէջ կը յիշէ խորե-
նացի իւր աշակերտակիցքն Յովհանն եւ Արձան:
Արդ այս վերջինս ըլլալու է այն երէցն՝ զոր կը
յիշէ «Թուղթ Ակակայ ի Հայս», Թղթագրոց
21⁺ էջին վրայ այսպէս՝ «գի ի գալ առ մեզ
սիրելեաց մերոց երիցանց Հոնայ, Քոմայ,
Անմնայ»: Նշանակենք թէ այն ամէն, զոր
խորենացի կը պատմէ Յունաց եւ Հայոց եկե-
ղեցիներուն փոփոխ աղբիւրնն նկատմամբ 400—
450 տարիներուն համար՝ բոլորովն համաձայն
է այս Թղթագրոց վկայութեան հետ: Աս ալ
ուրեմն ապացոյց մըն է թէ խորենացի գրած է
զանոնք իբրեւ ժամանակակից:

Յարզոր յօդուածով մը պիտի ցուցընեմ
թէ մեր պատմագրին շատ տեղերը յետայ
ներմուծմունք եղած են կամ այլափոխուած
Յուսախիմանու իշխանութեան ժամանակ եւ
բազմաթիւ նման օրինակներով պիտի ցուցընեմ
թէ այս երթագրութիւնը շատ հաւանական է:

ՓՐԵԴ. Կ. ԿՈՆԻԲԵՐ:
(Fred. C. Conybeare.)

